

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԻ, ԹԻԻ 22

1 Մարտ 1895



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ

ՃԻՎԷԼԷԿԵԱՆ

Պատկերակ ճամտեմի Թիւ 20

1895

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. Վարդապետութիւն ԺԲ. Առաքելոց — Ս. Վ. Ն.
2. Մանր Տեղեկութիւնք — Ս. Վ. Ն.
3. Արեգակնային դրութեան տեղափոխութիւնն միջոցին մեջ — Ս. Վ. Ն.
4. ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻՔԱՅԻ — ՅՈՎՀ. Վ. ԱՔԷԿԵՆՆ.

Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Է Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Յ

Հինգերորդ Տարի

թիւ 22

1 Մարտ 1895

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԺԲ- ԱՌԱՔԵԼՈՑ

ԿԱՄ

Վ Ա Ր Դ Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն Տ Ե Ա Ռ Ն

ԵՐԿՈՏԱՍԱՆ ԱՌԱՔԵԼՈՎՔ Դ Է ԶԵԹԱՆՈՍՍ

Շարունակութիւն (*)

Հրէից պաշտամանց տեղերն՝ բաց ՚ի Տաճարէն՝ երկու ան-
ուամբ կը յորջորջուէին. մին ժողովարան, ժողովուրդ, ժողով
ժողովրդանոց, ժողովետդ (Synagogue) իսկ միւսն՝ Աղօթա-
րան, Աղօթք, Աղօթատեղի, (Proseucha) . առաջինն շատ ան-
գամ կը տեսնուէր նոր կտակարանին մէջ, իսկ երկրորդն՝ յուզա-
յական պատուէրներու գրութեանց մէջ հազիւ ուրեք կը տեսնուի:

Հրէական ժողովարաններու մէջ Քրիստոնէից խմբուին ու-
րոշակի կը տեսնուի Յակոբու Առաքելոյ թղթոյն Բ, 2 համա-
րէն, յորում այսպէս կը խօսի. — «Երէ մտանիցէ ՚ի ժողովուրդ
մեր այր՝ որ ունիցի մատանի ոսկի եւ հանդերձս պայծառս,
մտանիցէ անդր եւ աղբատ որ ՚ի հանդերձս արտեղիս»
ասա ժողովուրդ բառիւն ոչ թէ Քրիստոնէից ժողովն՝ այլ ժո-
ղովիտոն պէտք է հասկընայ, ինչպէս հետեւորդէն ալ յայտ է:
Դարձեալ Առաքելոց Գործոց մէջ՝ ԺԵ, 21, կ'ըսէ. «Զի Մով-
սես յագգացն առաջնոց ըստ բարդաց գրարդիցսն իւր
ունի, ՚ի ժողովսն ըստ ամենայն շաբաթոց ընթերցեալ»:
Ընթերցուածն յայտնապէս ցոյց կուտայ Հրէական եւ Հեթանոս

(*) Տե՛ս Պատիւր Ե. Գրէ Ըն- 21:

Հաւատացելոց զանազանութիւնն, որով այս հասուածս մի մի-
այն Հրէական ժողովարաններու կը վերաբերի, որք Պաղեստինէ
զուր՝ յԱնտիոք, յԱտրիս, 'ի Կիւլիկիա՝ հաւատացեալք էին 'ի
Քրիստոս: Այդ Քրիստոնեայ ժողովարաններու մէջ յաւուր շա-
բաթու Մովսիսի Օրէնք կը կարգացուէին: Պատրոսի այն խօս-
քըն՝ յագջայն առաջնոց — կը վկայէ՝ թէ ինչպէս 'ի հաւատոս
Քրիստոնէութեան չեկամ՝ նոյնպէս զկնի հաւատալոյն ալ ամեն
շաբաթ զՕրէնս Մովսիսի կ'ընթեռնուին յուզայական հաւատաց-
եալ ժողովարանաց մէջ: Աւելորդ չէ կարծեմ՝ Պաւլոսի առ Կո-
րնթացիս Բ թղթոյն Գ, 14, 15 համարքն յիշել աստէն. —
«Այլ կուրացան միտք ևնցա. քանզի մինջէս ցայսօր ժամանակի
նոյն բող ճգեալ կայ 'ի վերայ ընթերցուածոց Հին կտակարա-
նացն, եւ ոչ վերանայ՝ զի Քրիստոսի. խափանելոց է: Այլ մին-
ջէս ցայսօր յորժամ ընթեռնուին զՄովսէս՝ նոյն առաջատա կայ
ի վերայ սրտից ևնցա: Այլ յորժամ դարձցին առ տեր՝ ապա
վերասցի առաջատուն»:

Պաւլոսի այս խօսքն՝ ուղղակի այն հրէական Հաւատացեալ
ժողովարաններուն էր, յորս շաբաթ օրերն Մովսիսական Օրէնքն
կը կարգացուէին՝ եւ ուր Հրէայ երախայից բազմութիւնն կը
զանուէր: Այսպէս Քրիստոնեայ Հրէայք շաբաթ օրերն կը
հաւաքուէին ժողովարանաց մէջ եւ մովսիսական Օրէնքն ու
մարդարէքն կը կարգային, երգեր եւ Սաղմոսներ կ'երգէին(1):

Հեթանոս հաւատացեալք թրիատութիւն չէին կրեր, Մով-
սիսի Օրինաց պահպանութենէն ազատ էին, շաբաթ օրերուն
ժողովարաններու ընթերցումին պարտաւոր չէին երթալ: Հե-
թանոս Հաւատացելոց համար Շաբաթն օր հանդստի չէր, հա-
կառակ Հրէայ Քրիստոնէից սովորութեանս ինչպէս առաքելա-
կան թղթերէ յայանի է՝ Հրէայ Հաւատացեալք՝ 'ի հեթանոսու-
թենէ հեղոյներէ աւելի պարտականութիւններ ունէին: Աստի
զանազան կոչումներ սկսան. «'ի քլիատուքէնէն հաւատացեալք.
Գործ. Ժ, 45. ԺԱ, 2. եւ այլն. Կողոս. Գ. 11. Տրա. Ա, 10.
մինչ 'ի հեթանոսաց Հաւատացելոց կոչումն՝ կամ պարզ Հաւա-
տացեալ, եւ կամ զկնի՝ Քրիստոնեայ է: Գործ. ԺԱ. 20, 21
26:

(1) Դորս շաբաթ օրն կը բեկանէին զհացն, տես Գործք.
Առաք. (Մեր բարգմ.) Ի, 7:

՚ի թլիխատութենէ եւ յանթլիխատութենէ Քրիստոնէից մէջ վէճն շուտ սկսաւ: Հրէայք կ'ուզէին զերկրորդս պարսաւորել մովսիսական օրինաց, վասն զի աւետիքն Հրէից խոտացեալ էր, եւ կերպով իւրիք հրէութիւնն պահպանել ընդ քրիստոնէութեան, եւ զեկս հեթանոսաց նախ հրէացունել եւ ապա քրիստոնեայ ճանչնալ, այնչափ սաստկացաւ այս վէճ, մանաւանդ Պաւղոսի դէմ, որ ինչպէս յայտնի է՝ շատ Հրէայ Հաւատացեալք սկսան խորչիլ եւ հեռանալ Հեթանոսաց առաքեալէն. Ա. Կոր. Է, 18. — Գաղ. Զ, 13. Գործ. ԺԷ, 4. ԺԸ, 4. եւ այլն: Վարդապետարանիս ԺԱ. 15, 19 համարներն այս բանիս սկնարկութիւնն կը թուի:

Վարդապետարանս ընթերցողաց ներկայեցունելէ եւ մեկնելէ վերջ՝ Քրիստոնէական երգ մը պիտի յաւելումք. երկրորդ դարուն կիսուն երկն է այդ Վարդապետութեանս հետ բաղդատելով անոր եկեղեցական լեզուն՝ պիտի տեսնեմք՝ թէ որչափ մեծ է խտիրն երկուքին մէջ, որով աւելի փաստ մ'ալ պիտի ունենամք ՚ի նպատակս հնութեան մեր Մատենական Ս. Յուսափնեայ Հատագոյականն՝ որոյ մի մասն պիտի ընծայեմք աշխատութեանս վերջի էջերուն՝ կրնայ նպաստաւոր բաղդատութիւն մ'ալ ընծայել ուսումնասիրաց՝ մեր Գրքուկին հետ:

Եւ որպէս զի Քրիստոնէութեան ամենէն նշանաւոր Յիշատակարանք՝ ամիտի դանուին Ընթերցողաց աչքին ու ձեռքին տակ, Վարդապետարանս եւ Ս. Յուսափնեայ նկարագրած քրիստոնեայ Ժողովն եւ Աբերկիոսի ընծայուած երգն միանգամայն կը հրատարակեմք:

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԺԲ. ԱՌԱՔԵԼՈՑ

(1)

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ

ԵՐԿՈՏԱՍԱՆ ԱՌԱՔԵԼՈՎՔ ԴԻ ՀԵԹԱՆՈՍՍ (ՅԱԶԳՍ)

Ա. 1 Ճանապարհք երկու են, մի կենաց եւ մի մահու. այլ խտիր մեծ է ընդ այս երկու ճանապարհ:

2. Չի այս է ճանապարհ կենաց. առաջին, սիրեցես զԱռնուած զարարիչ քո, երկրորդ՝ զընկեր քո որպէս զանձն քո.

3. Եւ զոր ինչ միանգամ կամիս զի մի՛ արասցին քեզ, եւ զու մի՛ ասներ այլոց:

(1) Վերնագիր անուան համար ՚ի սկզբան խօսեցանք արդէն. անաշխին երկրորդին քաղուածոյն է: Առաջինն իբր յատուկ անուն Գրոցս յիշուած է նախնեաց գրոց մէջ, ինչպէս տեսանք:

Ա. 1. Ճանապարհ կը նշանակէ *բէն+*, *կանն*, *էդան*, երբայկան եւ արեւելեան բացատրութիւն մ'է Քրիստոնէութեան լեզուին մէջ մտած եւ տակ գործածուած: Ճանապարհ *անդհամաց*, եւայլն, Ս. Գրոց սովորական բացատրութիւնն է. *ճանապարհ արդարաբէան* (Առակ. Գ, 14. ԺԶ. 31, եւայլն): Նոյնպէս Նոր կտակաց մէջ, Բառնաբայ ընծայուած քղբին մէջ՝ *Կենաց ճանապարհն՝ Լոսոց ճանապարհ կը կոչուի, իսկ Մահոս՝ Մահոսք:*

2. *Սիրեցես* եւայլն, տե՛ս Ղեւտ. ԺԹ. 18: Բ. Օր. Զ. 5: Մատթ. ԻԲ 36 — 40, Չարսէլ *+*, Աստուծոյ արարչին ճանօթութիւնն է. հաւատքն նորադարձներու համար էական կետն էր. ինչպէս կը յիշատակէ Տերտուղիանոս *Յդ. սպաշխարհաբէան* գրոց մէջ, զոր ՚ի վերջ կոյս գրոցս պիտի տեսնամք: Առ այս Վարդապետարանս պատուիրանին առաջին գլխէն կը փութայ յիշատակել *չարսէլ*: Ս. Պատրոս՝ դէռ եւս ՚ի հաւատս ջեկօղ չրեայքն *Հասարակէլ* կը կոչէ, իսկ գնեթանոսս *Անհասարտ*. (Ա. կոր. ԺԳ. 22):

3. *Չոր ինչ փանգամ*, եւայլն. նոյն խօսքն հաստատական մեռովն Ս. Մատթ. Է. 12, կը կարդանք, նոյնպէս Գործոց ԺԵ գլխուն մէջ, ըստ մեռագրաց ինչ:

4. Եւ այս է վարդապետութիւն բանիցս այսոցիկ. Օրհնեցէք զորս անիծանին զձեզ եւ աղօթս արարէք վասն թշնամեաց ձերոց, եւ վասն հալածչաց ձերոց պահեցէք:

5. Զի զինչ չտրն՝ եթէ զսիրելիս ձեր սիրիցէք. ոչ ապաքէն եւ հեթանոսք զնոյն առնն:

6. Այլ զուք սիրեցէք զստեղիս ձեր եւ ոչ լիցին թշնամիք:

7. Պահեա զքեզ ՚ի ցանկութեանց մարմնոց եւ արեան:

8. Եթէ ոք ամիցէ ապտակ յաջ ծնօս քո՝ դարձո նմա եւ զմիւսն, եւ եղիցիս կատարեալ:

9. Եթէ ոք ասրապարհակ վարիցէ զքեզ մղոն մի՝ երթ ընդ նմա եւ երկուս:

10. Եթէ ոք հանցէ զբաճկոն քո՝ սուր նմա եւ զչապիկս քո:

4. Օրհնեցէ՛, եւայլն. Աստ վարդապետարանս՝ պատուիրանն եւ խորհուրդն միասին կը կցէ. զի ՚ի սկզբան կատարելութեան շաղիքն հետեւողք եւ պարզ հաւատացեալք խառն էին. Ինչպէս եւ Գործոց Բ գլխէն յայտնի է:

Պահեցէ՛ եւ այլն. հալածողաց համար պահելն պէտք է հասկընայ, ըստ օրինակին զոր Երմա Գլ. Գ. 7 ցոյց կուտայ. այսինքն այն կերակուրն որ պիտի չուտուի պանոց պատճառաւ՝ բաշխել աղքատաց: Որով բշնամեաց համար աղօթելով եւ պահելով՝ ըստ մարմնոց եւ հոգւոց ողորմութեան զորձ կատարած կ'ըլլամք յօգուտ ընկերաց:

5. Ծնրհ բառն քարէ՛ ըսել է, ըստ Աւետարանաց. առաւել լաւեալ, սեր: Քրիստոնեայք կը պահեին, եւ հրաժարած կերակուրն՝ երէ ոչ հակառակորդաց՝ բայց ՚ի դարձ նոցին կը բաշխեին աղքատաց:

7. Մարմնոց և սրէաւ, յոյնն ունի մայ և մարմնոց sarkikòs, sómatikòs յարում երկուքն ալ մարմն եւս կը նշանակեն. ըստ աւետարանականին եւ հայերէն բացատրութեան՝ զրինք մարմն և սրէաւ (սլոյսարեւաց ԺԷ. այլ հայր ԺԺ) եւայլն: Արդեւ իսկ պարբերութեան իմաստն է մարմնոց ցանկութիւնքն սանձել:

8. Կարարելու տես Մատ. Ե. 48:

10. Եթէ ոչ հանցի, եւայլն. Մատ. Ե. 40, կը կարգանք.

Եթէ որ իստիցի ոչ գորտել և առնուլ զչապիկս ոչ, ըսց ՚ի նա էս զբաճկոն. ոչ: Ղաւկ Զ. 29, կ'ըսէ. Որ հանէ ի Ժն զբաճկոն ոչ՝ սր-

11. Եթէ հանցէ ոք ՚ի քէն զըօյղ՝ մի ինչորեր, զի կարես իսկ ոչ:

12. Ամենայնի որում խնդրէ ՚ի քէն առք եւ մի պահանջեր, զի ամենեցուն կամի առատածեանել հայր ՚ի շնորհաց իւրոց:

13. Երանի ում աայն ըստ պատուիրանին, զի անպարտ է:

14. Վայ որում ընդունին, զի որ ոք առ կարօտին ընդունի՝ անպարտ լիցի:

15. Այլ որ չիցէն կարօտ՝ աացէ համար եթէ առ ինչ եւ յինչ ընկալաւ:

Բէւոր ՚ի շահէ և զհարկէ. — շահի եւ բահի ետեստազօրեամբ: Յունական imation բառն է բահի, որ է վերաբերուն, զոր Մատթ. Իկ 7, 8 յորչ եւ հարկչ կը կոչէ. նոյն բառն Ղուկաստ. փոփոխութեամբ կը հաւասարի շահի: Սխալ չէ, վաստն զի լայն պարեգօտն կամ կապայն՝ շապիկ մ'է, եւ վերաբերու կ'ըստի բաղդատմամբ ներքնագգեստին կամ կտակն զոր մարմնոյ վրայ կ'ըզգենուին, որ լայնժամ կ'ըլլայ բահի:

11. Չի իրէ- ի-ի ոչ. ինչո՞ւ, տես յաջորդն:

12. Չի հարկչու, եւայն. նախկին 10, 11, 12 տուներուն պատճառն է այս, զի զարաց եւ բարեաց միանգամայն հոր է Աստուած, իր սեպնական պարգեաներէն կ'առատածեանէ բարեաց եւ ապաշնորհաց. Քրիստոսեանք այս հօր առնասարակ զառակներն՝ նոյն ճամբով պետք է յառաջեն. տես Մատ. Ե. 45:

13. Երանէ, եւայն. Գործոց Ի. 35, Պահօս կ'ըսէ. Եւ զհարկչի ինչ զորչի յեղ զի ոչպէս որոր է իհարկի, և որորհնել ընկանքո, եւ յիշել զբան Տէռան Յիսուսի, զոր ինչ ի-ի ոչ: Երանել է հանձնար որ ոչ ինչ ոչնչաւ աստի կը հետեի որ վարդապետարանիս ըստ որորհնելիս խօսքն՝ ուղղակի Քրիստոսի տուած պատուիրանն կ'ակնարկէ. ինչպէս կը տեսանք 12 նամարին մեջ:

14. Վայ, եւայն. Սոյն այս եւ նախորդն եւ յաջորդ տունն Երմայի մեջ սիրուն բացատրութիւն մ'առած է: Նոյն այս պատուերն կը կատարէ Պահօս, Երբ Գործոց (Ի. 34) մեջ ինքնին կը պաշտէ իր եւ որոց ընդ ինքեան էին ընկերաց պետքն:

16. Եւ որիւ- յանչի, եւայն. Նոր կտակին մեջ երկու

16. Եւ արկեալ յանձուկ փորձեացի՝ ըստ գործոցն, եւ ոչ
կըցէ անտի՝ մինչև հասուսցէ պետին չորրորդն:

17. Այլ եւ զայտանէ զարձեալ ասացաւ. Թացցի ողորմու-
թիւն քո՝ ի ձեռին քո՝ մինչև ծանկցես՝ ում սաղ:

Բ. 1 Երկրորդ պատուիրան վարդապետութեանս.

2. Մի սորանանկցես, մի՛ ճայցես, մի՛ զմանկունս սպա-
կանեսցես, մի՛ սրանկեսցես, մի՛ զողանայցես, մի՛ մողեսցես,
մի՛ զեղեսցես, մի՛ կրուսանկցես զմանուկն սպականութեամբ եւ
մի՛ սպանանկցես զճնեալն, մի՛ յանկանայցես որ ինչ ընկերի քո,
մի՛ երզնուցուս սուս, մի՛ սուս վկայեսցես, մի՛ բամբասիցես,
մի՛ սիս սթանկցես:

անգամ Synokhi բառն գործածուած է, գորս Նախնիք մեր Ս.
Հարր կըսած էն Ղուկասու ԻԱ, 25ի մեջ *բաբնապա*՝ եւ Բ. Կոր-
նթաց. Բ, 4ի մեջ *նեղոթէն* բառով. *անյա* կրկնիմաստ. (սրտի).
Փորչեցէ՝ հարցուփորձն է չարագործին. որով իմաստն է՝ *բնեւ*
յանյա՝ հարցուփորձի գործեսցէ: *Չարրրր* = Quadrans, բաւորդ
փողի, բնիսն:

17. *Թացցի*, եւայլն, յայն ունի Hidrosatò, զոր կը բարգ-
մանեն ոմանք «*Թացցի* *բարբ* սղորմութիւն»: Ճշմարիտ աղբա-
տին հետամուտ ըլլալու բացատրութիւնն է. սղորմութիւնդ ձեռ-
քիդ մեջ բացկայ թող, մինչեւ ստուգիւ աղբասն զտնես. կ'եր-
եսի թէ հասարակաց առած մ'եր այս:

Բ. Վարդապետարանին երկրորդ պատուիրանն է, սպինքն
Չար ոչ կ'սին զի արասցեն *եւ* մի՛ սունէր այլոց:

1. Պատուիրան՝ *Օրէն* ին մասն է. յոգնակի գործածութեամբն
տասնութեայ պատուիրաններն կը յայտնէ. Մարկ. Ժ. 19, Ըչ-
պատուիրանս *գերես*, մի՛ շնար, մի՛ սպանանէր, մի՛ գողանար, մի՛ ստա-
վայէր. եւայլն: Իսկ եզակի գործածուած է Պատուիր. բոլորն
Հոով. ԺԳ, 9. — ըստ մասնակի գործածութեանն:

Երկրորդ բառովն վարդապետարանս առաջին պատուիրա-
նրն երկուքի բաժնած է. առաջին մասն Աստուծոյ. երկրորդն՝
Ընկերոջ: Առաքեալն վերայիչեայ տան մեջ կ'ըսէ. *Եւ* էթէ այլ
ինչ պատուիրան է՝ յայն բան բովանդակէ, էթէ սերեսցես զընկեր քո.
Իրանն օրէնաց սեր էս:

Վարդապետարանս այս երկրորդ գլխով՝ սիրոյ պատուի-

3. Մի լինիցիս երկմիտ, եւ մի երկխօս. զի որդայթ մահու երկխօսութիւնս:

4. Բան քո մի լիցի սուտ, մի՛ դատարկ, այլ զործովլցեալ:

5. Մի ազահ, մի՛ յաիշտակօղ, մի՛ կեղծաւոր, մի՛ չար, մի՛ հպարտ:

6. Մի խորհուրդ չարութեան ունիցիս զընկերէ քումմէ.

7. Մի ատեսցես զոք, այլ մերթ զայս ոք կշտամբեսցես եւ մերթ ընդ այն ոք աղօթս արտայես եւ առաւել քան զանձն քո սիրեսցես:

րանն այսպէս բացասական կերպով կուտայ. զի առեւ շար. բաց ՚ի վերջին 7 երրորդ հատուածին մի մասէն. իսկ առաջին գլխով բարեգործութիւնքն յիշատակեց:

2. Մի՛ սպանաւոր, եայլն. Մարկոսի յիշատակածին հակադիր կարգան: Ս. Մատթի ԺԹ, 18, Մի՛ սպանաւոր, զի՛ շար. եայլն. Թեպէտ եւ վարդապետարանիս աստէն յիշատակած բոլոր մեղքերն Նոր Կտակարանին մեջ կը կարդացուին, սակայն Մարկոսի՝ Պաղոսի՝ Մատթի եւ նման հատուածներուն մեջ ամենքն խմբովին չեն գտնուիր, վասն զի մասամբ մը յիշատակուած է Տասնաբանեայ պատուիրանն: Աստուածաշնչին վրայ յանդուրած ըրած է վարդապետարանն. բայց եւ այդու չորրորդ պատուերն յիշատակած չէ:

3. Երկու հաւասար է երկբանէ. Ա. Տիմ. Գ. 8. Նշանդես եւ շարհաւանդանս զորհեշտո, զի՛ երկբանս, զի՛ բնեւերս, եայլն. երկբանն բարոյական մտօք է, այսինքն՝ կեղծ, երկղիմի, եայլն:

4. Դատարի. այս խօսքերն ոչ քէ յաւ խօսող եւ զկատարող անձանց համար է, այլ անեկի խոստման հաւատարիմ գըտնուելու նպատակաւ:

7. Առաւել քան շանչն քո. սես Յովն, ԺԵ, 13. ուր կ'ըսէ Փրկիչն. Մեծ եւ քան շանչն սեր ոչ ոք ունի՝ եթէ շանչն էր քեզէ ՚ի վերայ բարեխոսաց էրոջ. ինչպէս ինքնին իսկ Յիսուս փորձով ցոյց տուաւ. Միայն զարմանալի է այսպէս ընդդէմ եղբօր մեծամեծ մեղքերուն ծայրը հանդիպելն այս մեծ բացատրութեամբ սքանչելի սկզբանս:

ՄԱՆՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ

Ադամանդ. — Ամենէն կարծր մարմինն է, կը դժէ ամենն
և ոչ մէկէ կը դժուի: Mohs ասան աստիճանի լամնած է մար-
մնոց կարծրութիւնն, վերջինն է Ադամանդն, որ միայն իր փո-
շիւղ կը յղկուի:

Դիւրարեկ է, հարուած մը հազար կտոր կ'ընէ: Խտութիւնն
հաւասար է 3 52, կամ 3, 53ի: Բիւրեղացած զուտ բնածուխ է.
որեւէ թթուաի մէջ ոչ կը հալի, ոչ կը լուծուի: Թթուածնի մէջ
կը բորբոքի և բնածխական թթուա կ'արձակէ: Գոյն չունի (նո-
հանրապէս. երբեմն սոպաղիոնի գեղնութիւն կ'ունենայ, երբեմն
վարդագոյն, մերթ կանաչ է, հազուադէպ է կապոյտն: Հնդկա-
կան դետերուն մէջ՝ ՚ի Պրազիլիա և Ուրալ լեռանց վրայ՝ Բա-
րեյուսոյ զլուխն, և այլն, կը գտնուի. մերթ բիւրեղացեալ և
մերթ անձեւ բոլորչի:

Կը չողայ լուսացնցուղ՝ լուսոյ մէջ, կը բեկեկէ և կը ցրէ
լոյսն. երբ ճարտար հասմամբ յղկուի՝ լոյսը կը ծածանի, կը
ծփծփայ, կը լսողայ մէջը. առ այս ամենէն ընտիր գոհարն է:
Բայ ՚ի յումպէտ զարդարանքէն ադամանդն կը ծառայէ նաեւ՝
մասնաւորապէս սեւ և անթափանցն՝ որ բոլի մեծութեամբ կը
գտնուի երբեմն՝ կարծր ժայռերն ծակելու, ինչպէս հատաքարն.
Քարահատերու մէջ ստէպ սեւ ադամանդով ծակ մը կը բանան
և ապա բոլոր ժայռն զիւրաւ կը փշրեն: Այսպէս ծակած և
փապուղի մը բացած են Սընի (Cenis) լեռան տակ, որով Մո-
տան և Պարպունէ իրարու կապուած են Ալպեանոց տակէն չո-
ղեկաօքի գծով մը. Բապիա և Գազլիա իրարու հետ կցուե-
լով:

Գարձեալ ժամացուցադարձութեան մէջ կը ծառայէ ադա-
մանդն, լիտանց ական տեղը Նոյնպէս ապակի կարելու համար:
Ադամանդի սկզբան և ծաղման վրայ խօսիլ չենք կրնար.
Փսան զի չենք զիտեր. կարծիք են բոլորն ալ:

Երկու ձեւով կը կարեն ադամանդն. Վարբէնի (Rose) և
Շողլուան (Brillant). Վարդենիկն բրդածեւ է, եռանկիւն էջերով
(facette), իսկ խարխիւն լայն ու տափարակ է. որ ակնաւորէին

(monture) մէջ կը ծածկուի Մինչ շողշողունն զրեթէ հակառակ զիրքն ունի. զազաթը պզտիկ տափարակաւ, որ է Տափ. (Table d'un brillant). իսկ կողմնակի, շրջապատուալ էջեր եւ իւրիսին բրդածեւ:

Աղամանդներու մէջ մեծութեամբ եւ հատմամբ հռչակաւորքն են

1. Արտայակուն (Régent) Գազգիոյ, Լուզրի թանգարանին մէջ է այսօր. աշխարհիս ամենէն զեղեցիկն: Չկարուած 410 կերատ կը կշռէր. (1 կերատ = 0 կրմ. 20275). իսկ այսօր 136 կերատ 3/4 բոլոր Գինն է 6 է մինչեւ 12 միլիոն ֆրանք:

2. Գոնէ—Նոր (լուսաւոր լեւ), Անգլիոյ Արքայականն՝ Լա-հորի հնդիկ արքային էր, որ 1850ին անցաւ անգլիացւոց եւ նուիրեցին Վիկտորիա կայսրուհւոյն: Չկարուած 186 կերատ էր իսկ հիմակ 106 կերատ: Շատ ջինջ չէ այլ մոխրադոյն եւ արատաւոր. արժէքն կը թուի 3,500,000 ֆրանք:

3. Մէքն Մուշ. Մողոջներու կայսեր. այսօր կարուած կը կարծուի. 280 կերատ:

4. Ռուսիոյ աղամանդն 195 կերատ. որ Պարսից Շահին էր, եւ 1772ին Շաֆրազ անուն Հայէ մը գնեց Կատարինէ Բ. Ռուսիոյ կայսրուհին 2, 500,000 ֆրանքի եւ 100,000 ֆրանք սլ ճամբու իրր ծախք վճարեց:

•••

Սալ. — (Ambre կամ succin). — Սաթր կազմուած է բնածխէ (80, 59), ջրածին (7, 31), թթուածին (6, 73), եւ հանքային նիւթոց ուրիշ խաւերով մը:

Նարնջադոյն մարմին մ'է, խմային, 287 ° ջերմութեամբ կը հալի. կը վառի ախարժեղի հոտ արձակելով: Շփմամբ կ'ելեկարանայ. կարծրութիւնն է 2 կամ 2, 5. սնդութիւնն՝ 1, 08: Պաղլիկ ծովուն եզերքն շատ ստատ է. շատ հին ժամանակէ ծանօթ էր հոն: Սաթն երրորդային դարու Սոճի (pin) ծառերուն հոյզն եւ խէմն է. ծառն կը կոչուի Սալաթին սոճի (Pinus succinifer). Շատ անդամ խէմն չկարծրացած մանր ճճեակներ ինկամ են մէջն եւ հոն բանտուած:

Բրուսիոյ մէջ Կապոյտ հող կոչուած խաւին մէջ 1, 50 մեղրէ մինչեւ 6 մեղր բարձրութեան սակ կը գտնուի Սաթա-

Բաշեէլ եւ Բէկէէլէլ հայերէն բառերն ամենէն աւելի կարծեմ թէ ճարտարութեամբ գտնուած եւ գործածուած են հոս . իմաստէն բացարձակ յայտնի է՝ որ բաժանման եւ մասի խնդիր է . իր վեց իմաստներուն ամենաց մէջ ալ մասի եւ բաժանման իմաստ ունենալն աներկբայելի է . սու այս կը զարմանամք՝ թէ ինչո՞ւ հայերէն լեզուի մէջ սովորական Բաշ բառն եւ ածանցքն միայն զանդիկ ըսելով անցեր է . եթէ Բաշ, Բաշէլ, Բաշոյր, Բաշ-Յայե՛, եւ այլն, զանդիկ Բաշ բառէն ունին ծնունդ, Բաշեէլ, Բէկէէլէն որ բառէն . եւ կամ թէ լաւ եւս՝ ինչո՞ւ :

Նոյն բաշխման իմաստն ունին նաեւ Պաշէթ (Abaque à lire) եւ Աշէթա՛ն . որու զիմաց անշուշտ կոպտական Kob բառին հետ՝ գուցէ թէ կրնար դնել Պաշէկ (Պաշկ-եկ) հայերէնին :

••

ԿՐՕՆԱԿԱՆ

Երկու գիտնականներ Պ. Em. Burnouf եւ Jacoliot իրենց աշակերտներով հանձարեզ գիււս մը քարոզած են «Մարիամ Աստուածամայր իրական անձնաւորութիւն մը չէ, այլ Պուստա Սաքիամունի մայրն . վասն զի տաջինն լատիներէն լեզուաւ Maria կը կոչուի, իսկ երկրորդն՝ Mária . ուստի Մարիամ Մայա անունէն ծագած է, առանձին անձ մը չէ» : Ի՞նչ կ'ըսէք այս վրե՛ւսմ արամորանութեան :

Պուստայական կրօնքն Բրիտանէութենէ առաջ կ'սր թէ ոչ՝ կարեւոր չէ մեզի . սակայն Մայա՝ պուստայական հիմնադրին մայրն՝ այդ կրօնքին կաղմութենէն վերջը սկսած է յղանալ, դոյանալ, Սաքիամունի մայրութեան հրաւիրուիլ, այս անհակասակելի ճշմարտութիւն է : Ուստի քանի որ այսպէս է՝ լաւագոյն չէ՛ արդեօք երբ հարցունեմք յիշեալ Գիտնականաց՝ թէ աւելի բնական եւ բանական ճամբով քարտու՝ ինչո՞ւ իտտորն եւ խաւնակն կ'ընարեն, Մայա անունն եւ պատմութիւնքն Աւետարանէն քաղուած չէ՞ :

Բայց այսպիսի հարցումն աւելորդ է . վասն զի բուական է աչքերնիս չիսիկ եւ կը տեսնամք՝ որ Պուստայի մայրն անձնականութիւն չունի . այլ ծնող զօրութիւն մ'է աշխարհիս մէջ :

Մայա բառին արմատն Մ ա կ' ընդունուի՝ որ արգասաւոր զօրու-
րութիւն ըսել է:

Կերևուի թէ Պ. Burnouf Հրէաստանն Հոռոմայ հետ չփո-
թեր է, կարծելով թէ Ս. Կուսին ծնողքն լատիներէն խօսելով՝
իրենց զաւակին լատինական ծագմամբ անուն տուեր են: Ս.
Կուսին անունն Մարէա չէ՝ այլ Մէրէած, որ է Դշեոյ Տծ, եւ սե-
մական արմատէ է: Ուրեմն հանդատացիր Պ. Burnouf, ըսէ ըն-
կերացոյ թող չյօգնին ընդունայն. Մերիամ եւ Մայա ոչ նոյն
անունն է, ոչ նոյն սնձն, ոչ լատիներէն, եւ ոչ այլ միջին Բ
գիրը կուլ տրուելիք բան մը:

∴

Կրճական պար. — Ս. Եկեղեցին իր աւանդական սրբու-
թեանց մէջ Պարն պահպանած է: Կը յիշենք անշուշտ Դուռիթ
մարգարէին սկեորում պարն Ուխտի Տապանակին սողեւ,
մէկ հատիկ օրինակն չէ այդ երգօք եւ թմբօք եւ պարօք ըս-
կան Երբայեցիք օրհնել զՏէր երբ ելան Կարմիր ծովէն:

Ս. Եկեղեցոյ եւ նուիրական Գրոց հակառակորդք՝ ընդ-
գլմախօսելու առիթ մը կը գտնեն հոս ալ, եւ երբ կարող ըլ-
լան կրօնից հիմունքն մնասել՝ կը հանդատանան: Եղիպտական
արձանագիրք եւ գրոշմներն նոյն պարերուն օրինակներն ցոյց
կուտան մեզ այսօր, ուրեմն Ս. Գրոց յայտնած կրօնքն՝ եղիպ-
տականին քաղուածոյ նմանութիւնն է. կ'ըսեն Բանակրօնք:

Ոչ, չենք հակառակիր. Մարիամ Ահարոնի քոյրը՝ երբ թըմ-
բուկ 'ի ձեռին սկստ պարել, եղած սքանչելեաց վրայ յուզունն
զգալով, շատ կարելի է՝ այժմ՝ թէ եղիպտական սրբագան պա-
րերն յիշելով զրգուած ըլլար յայդ, լայց ինչ կարելի է հետեւ-
ցրնել այսի:

Պարն ըստ ինքեան ապօրէն խաղ մը չէ. բաւական է որ
բարոյականի օրինաց չհակառակի. ցնծութեան ցոյց մ'է: Ուս-
տի երբ Գրոց մէջ որ եւ է պարի յիշատակութիւն մը գտնենք՝
պէտք է որոնենք իմաստն, ուրախութեան ցոյց մ'է, թէ քա-
ւութեան պաշտամունք:

Իսկ եթէ ըսուի՝ թէ Երբայեցիք ըստ ինքեան պիտի չպա-
րէին, կ'ըսենք: Անպարկեշտ պարն ամենուն համար արգիլեալ
էր. իսկ եթէ պարկեշտ էր պարն՝ Երբայեցիք կրնային պարել:

իսկ զիցանգաչաք՝ ոչ, վասն զի տաաջինք ՚ի պատիւ Աստուծոյ պարկեշտ ցոյց մ'ըրամ կ'ըլլային այդու, մինչ երկրորդք՝ զիցական պաշտամունք մր Պարէն կրօնքի սրբութիւնն չնեակիր. այլ կրօնից սրբութիւնն՝ պարին պարկեշտութիւնն, օրինաւորութիւնն:

Արեգակնային Դրոշման

ՏԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆՆ ՄԻՋՈՑԻՆ ՄԷՋ

Մինչ հոյն Քաղզեստտանի երկնաբերձ գիտարաններու կատարէն զննուեաք տքնաջան երկնից լուսաղարդ կամարն հետազօտէին, անհամար չողչողունքն լուռումունջ իրենց յաւաննական հաստատուն գիրքին վրայ անփոփոխ մնացին: Մինչ սոքա եւ ոչ իսկ Մեծին Աստուծոյ արարչական փառաց անեզր վեհութիւնն նկատելու կատկածն երկնած էին այդ բոցալատ լուսոց մէջէն, դոքա ակն յայտնի ցոլացմամբ՝ Ահաւոր Անծանօթին եւ նորա ահարկու խորհրոց հրովարակ քարոզն կը լինէին: Գաղսնիք եւ մեծ գաղսնիք կը քարոզէին իւրաքանչիւրն. այդ ծածուկն փոխանակ սրբութեան Քաղզին, այդ խորհուրդն փոխանակ հարցիտրձ ընելու, առեղծուածն փոխանակ լուծելու՝ որով Գանձարանին բանալին պիտի գտնուէր, հոն՝ զըրան զիմաց ջլատեցան, ինկան:

Իւրաքանչիւր լուսաւոր իր պաշտօնն ունեցաւ. իւրաքանչիւր համաստեղութիւն իր Քահանայն, իւրաքանչիւրն ՚ի բազմաստեղից իր Մեծքահանայն, իր սեղանն, իր տօնական հանդէսներն:

Սակայն չողչողունք չխղեցին իրենց լուռութիւնն: Մինչև որ Մեծ Անծանօթն չերեւէր մարդկութեան մէջ՝ այդ անեղ բոցերուն կենսատու Արարիչն, Մարդ կարող պիտի չըլլար այդ քօղին տակ ծածկուած մեծ լոյսն նկատել. մինչև որ Անհունն չմօտէր մարդկութեան՝ մեր միտքն երկնային անխօսուն մարմ-

նոց անհաս հետաւորութեան շրայմամբն թաթաղուն խոր թըմ-
րիբէն չսթափէր պիտի. մինչև որ Աննիազն անպարագիր չլիթէր
մարդկութեան կողմն բիւրուց բիւր անհամար լուսաւորաց ան-
պարտիակելի միջոցին եւ անսահմանելի ժամանակին մէջ հիւ-
սած սոսկալի պարագիծն պիտի չժուժար Ամնակալին ձեռաց
ճարտարագործն համարել:

Նախնիք առհասարակ անփոփոխելի նկատեցին զերկինք.
պայծասքն մի մի ոսկի բեւեռներ, Երկրիս գմբեթին՝ Երկնից
կամարին վրայ հաստատուած, հոլովելով մեր աշխարհին շուրջն:

Անաքսիմէն. Եւզոքս, Արիստոս, Եւկլիդ երկրաչափն՝ նոյն
կարծիքն ունին:

Առաջին անգամ նախ քան զՔրիստոս 134ին յուլիսի մէջ՝
ըստ ձեռնացի տարեկրաց՝ Կարիճ համաստեղութեան ք եւ շ լու-
սաւորաց մէջ ժամանակաւոր լուսակառ մը անեմուեցաւ. յոր-
մէ Հիպպարքոս զրգուեցաւ իր սքանչելի երկնացուցական կազ-
մելու, որ այսօրուան աստղաբաշխութեան պատուական հիմանց
մին է: Անկէց ՚ի վեր երկու հազար տարի է, մաս առ մաս՝
քայլ առ քայլ՝ մարդկութիւնն իր ընակարանին դիրքն կ'որոնէ
ու կը ջանայ սահմանել տիեզերաց անհունութեան մէջ:

Մեզմիւ սկսանք իմանալ՝ թէ այդ շողշողուն լուսաւորաց
մէջ կան որ նորածին են մեզ համար, կան որ մնաս բարեաւն
ըսած եւ յաւիտենից անհունին ծոցն վերադարձած են, եւ այս
չարունակի Ոմանց փայլն երթալով կ'աճի, ոմանց՝ մեզմիւ կ'ա-
զօտի կ'անհետի ԅանկարծ բոլոր մեզ ծանօթներու մէջ անծա-
նօթ մը կ'ըսկսի պլպլալ, հազիւ թէ զարմացմամբ կ'ողջունենք
իր գալուսան՝ ՚ի կարօտի սրտերն թողլով՝ հրաժեշտի կարծես կը
փոխէ մեր բարեաւն:

Ժէ դարուն սկզբէն ծանօթ են՝ շատ մը բոյքք, որոց ճա-
ճանն կ'առաւելու եւ կը նուազի: Ի՞նչ է այս խորհրդաւոր եր-
եւոյթն. այս առեղծուածին լուծունն ո՞ւր է:

Աստեղաց հետաւորութիւնն իր ճշգրիտ չափն գտած է այ-
սօր. ամենէն մերձաւորին հետաւորութիւնն անհուն միջոց մ'է.
լուսոց ընթացքին փայրկենական անարկու արագութիւնն իբր
միութիւն անուեղով հարաւային կիսագնտին Ջիացուլ համաս-
տեղութեան ան՝ մեր ամենէն մերձաւորն՝ չորսուկէս տարի ժա-
մանակ կը դնէ մեզ համեմու համար. 43 տիլիոն հազարամե-
դրըն ոչ ինչ մ'է բազգատմամբ:

Այս ամենն մեծ քայլեր են զէսլ յառաջ. իսկ նոցա շարժ-

մո՞ւսքն: Այն կամարն զմբռնածն՝ որ մեր զլսուն վրայ ան-
զաղար ահաւոր չըջանաւ մը կը սրբէր երբեմն, մինչ Քաղ-
ղէականն եւ Բաքըլոնեանն եւ Նեղոսեան Քուրմերն աշտարակ-
ներու եւ տաճարաց ու բրգանց արտեւանէն կը հարցունէին
երկինքն, նոյն բուլբուլաւոր կաճառքն՝ այսօր կը հաւաստէ Գի-
տութիւնն՝ թէ մեր Երկրագնդին երկին չըջաններէն զատ մեզ
նմանն եւ մեզի հետ՝ սակայն ո՞՞ն՞ զիսկ կարողանայ արդեօք
թէ ո՞ր ուղղութեամբ՝ անծանօթ ճանապարհաւ մը կը զիմն
դէպ յառաջ, դէպ 'ի նպատակն, դէպ 'ի վախճանն, զոր եւ ոչ
մի մարդկային զուլս պիտի հնարի բմբռնել: Այո՛ երկրագնդուս
կը շարժի, օրականն եւ տարեւոր չըջանաւ, Երկրագնդուս կը
շարժի իր կեդրոնին վրայ՝ Արեգական շուրջն, բոլոր մեր զրու-
թեան մոլորակներն նոյն չըջանն ունին: Լուսինն իր օրական
եւ տարեկան չըջանէն զատ՝ զոր կը զծէ աշխարհիս բոլորն,
ուսի նաեւ երրօրջ մը՝ Արեգական վրայ մեզ հետ միասին: Ա-
րեգակն իր մոլորակային զրութեամբն արեգակեան անհուն
սապարիզին մէջ կը յառաջէ. իւրաքանչիւր համաստեղութիւն
իր արեգակներովն՝ որք հաստատուն կը թուին մեզ՝ կ'ընթանան,
իւրաքանչիւրն կը շարժի, մեզ համար դանդաղաբայլ զուցէ,
այլ հաստատ ու սպանով գնացքով՝ դէպ յանըմբռնելի Անծանօ-
թին:

Հալլէյ (Halley) առաջինն եղաւ 1718ին Յուլ համաստե-
ղութեան աշքին Բաբա՞ն կոչուած փայլուն գոճարին եւ Ենկա՞ծ
եւ Արջա՞նջ սեպհական շարժումն նկատող Քիչ վերջը Գաս-
սինի՝ վերջնոյն խաղպն հաստատեց յատուկ եւ երկար փորձե-
լուի Տովբիա Մայեր (Tobie Mayer) 1760ին 80 լուսաւորաց
շարժման վրայ փորձեր կատարած էր, զորս կեղինկի արքայա-
կան ժողովոյն ներկայեց:

Անգամ մը կասկածն սկսելով՝ փորձն մասամբ իւրք նպաս-
տաւոր այդ կարծեաց՝ յայտնի է որ մեր զրութեան կեդրոն Ա-
րեգակն նոյն կասկածին պիտի մասնէր: Վասն զի միւսնե-
րու նման լուսաւոր մ'է սա սլ, եւ ոչ ալ անսնցմէ մեծ մարմնով:

Այս կարծեաց առաջին խորհուրդն ունեցան Արախոյ, Ֆոն-
դրնէլ, Բասսինի, Պրէսլէյ (Bralday) 1748ին հաստատուն լու-
սավառից լուսոյն կրած փոփոխութեան վրայ խօսելով Արեգակ-
նային զրութեան միջոցի մէջ ունեցած տեղափոխութեան կը
վերադրէ զայդ:

Շատերն այդու դբադեցան, սակայն պարզ կարծիք մնաց
այդ, միշտ հետախուզական:

Հակիրճ բացատրութիւն մը՝ սոյն խնդրոյն վրայ:

Երբ շոգեկառքի մէջ կը սուրամք՝ ըստ մեր շարժման մեր-
ձակայ ծառերն կը տեղափոխին, եւ որչափ մեք յառաջեմք՝ ա-
նոնց համեմատական զիրքն կը փոփոխին: Մեզ մօտ եղօղներն
կը լուսասփեն, մինչ հեռաւորքն աւելի դանդաղ. իսկ հորիզոնն՝
անշարժ է գոգցես: Երկու անկիւնաւոր հեռաւորութիւնն՝ որ-
չափ մօտենամք կ'ընդարձակի, եւ ընդհակառակն որչափ հեռա-
նամք կ'ամփոփի:

Մեր խնդրոյն մէջ՝ լուսաւորաց ումանց վրայ տեղափոխու-
թիւն տեսնուած եւ հաստատուած է. ուստի եթէ յիշատակեալ
բաղդատութիւններով կարենանք հաստատել՝ թէ երկնից ան-
հետ եւ անհուն տարածութեան մէջ մաս մը լուսաւորաց ան-
կիւնաւոր հեռաւորութիւնն երթալով կ'ընդլայնի եւ հակառակ
զրիցն կը փակի տակաւ առ տակաւ, ըսելիք չմնար մեր խնդ-
րոյն ստուգութեան, եւ արեւային զրութեան ուղղութեան ըն-
թացքին ալ ծանօթացած կ'ըլլանք:

Սակայն շողչողունք եւ համաստեղութիւնք եւս իրենց յա-
տուկ շարժմանց ուղղութիւնն ունին. որով խնդիրն մէտ 'ի մէտ
կը ճօճէ, առանց կարծուածին չափ դիւրաւ պարզուելու: Ուս-
տի փոխանակ միակ փորձի մը՝ տասն ու հարիւր կարեւոր է,
փոխանակ պարզ հետեւութեան՝ իմաստուն քննութիւն եւ դա-
տաստանն կրնայ վճռել դճմարիան:

Այսպէս 1783ին Ուիլհելմ Հէրշէլ (W. Herschell) քանի մը
լուսաւորաց շարժումն քննելով՝ անըմբռնելի միջոցին մէջ մեր
արեւային զրութեան ընթացքին ուղղութիւնն՝ Վահագն աստե-
ղատան 1 լուսաւորին ուղղութեամբն հաւաստեց:

Արկելանտեր (Argelander) 1830ին նոյն ընթացքին ուղ-
ղութիւնն հաստատեց 390 լուսաւորաց քննութեամբն: Ո.
Սդրիւվ (Otto Struve) 392 լուսաւորներ հարցուփորձեց նոյն հա-
մոզմամբ: Շատերն նոյն փորձերն շարունակեցին եւ վերջապէս
Արակոյ արեւային զրութեան ընթացից ուղղութեան երազու-
թիւնն զէպ 'ի Վահագն համաստեղութիւնն՝ երկվայրկեանի մէջ
երկու մզոն հաշուեց, 10,000 մեղրի մօտ: Շողչողնոց սեպհական
շարժմանց ուսումնասիրութիւնը՝ միայն այն լուսաւորաց վրայ

տեսանելի կ'ըլլայ՝ որոնց շարժումն մեր տեսութեան դժին հետ ուղղահայեաց է. իսկ որոնց որ հակառակ գծի մը վրայ է՝ շատ դժուարին է լուծումն:

Չափաւոր են մեր նիւթական կարողութիւններ, մեր զգայարանք՝ մեր ջղային ու մկնային զօրութիւնք սահմանաւոր են: Ձայնի մը թոթովունք երբ երկվայրկեանի մէջ 32էն 3600ի հասնին՝ ականջնիս ձայն կը լսէ. աչքն նոյնչափ ժամանակի մէջ 450 եռիլիոնէ մինչեւ 790, 000, 000, 000, 000 լուսոյ ճառագայթին ծածանումն կը պահանջէ, որպէս զի կարենայ լոյսն տեսնել. եւ այս ըսել չէ թէ այդ սահմանէն զուրս ձայն եւ լոյս չըլլայ, այլ մեր զգայարանաց տկարութեանն նըշան է: Որով պէտք է համոզուինք՝ թէ նոյն իսկ մեր շրջակայն այնչափ զարմանալի է եւ այնքան սքանչելի երեւոյթներ ցոյց կուտայ յարատեւ, զորս մեր անկարողութեամբն չըմբռնելով խաղաղիկ կը նստինք մեր տգիտութեան մէջ, առանց իսկ վրդովելու, առանց բնաւ հետազօտի գրգիռ զգալու:

Չափազանց է ուրեմն մեր գիտութեանց պարձենկոտութիւնն, վասն զի անհրաժեշտ հարկ մ'է՝ համոզուելու ենք՝ թէ զմեզ չընապատօզ իրաց բացարձակ ծանօթութիւնն չունինք մենք, այլ գիտցածնիս՝ միայն այդ իրաց մեր զգայարանաց հետ ունեցած յարաբերութիւնն է:

Սակայն քանի որ մարդ ենք՝ մեր տկար զգայարանաց արտաքին օժանդակներ կրնանք գտնել. լուսանկարն՝ մեր աչաց անհաս եղած լուսոյ ծածանումնքն մանր մանր կը պատկերէ. նորանոր գիւտեր լուսաւորաց որ եւ է ուղղութեամբ շարժումն՝ մինչեւ իսկ արեւու տարրաքանական կազմութիւնն եւ հեռադոյն վառ գոհարաց քայլերն՝ ճշգրիտ կը նկարեն մեզ:

Լուսապատկերն (Spectre solaire) եւ լուսադիտակն (Spectroscope) որ Իսահակայ Նեւտոնի գիւտն է՝ 1815ին Fraunhoferի Միւնխիսի հոյակապ լուսաբանին աշխատութեամբ՝ Արեւու կազմութեան ծանօթացուց զմեզ: Այն օրէն մինչեւ այսօր լուսապատկերն երթալով կատարելագործուեցաւ եւ 2000 գիծն՝ այսօր անթուելի է:

Նոյն լուսադիտակն այսօր լուսաւորաց շարժումնքն եւ արագութեան չափն մեզ անհաւատալի ճշգրութեամբ կը պատկերէ: Իւրաքանչիւր լուսատուի պատկերն բաղդատելով երկրագնախօ ծանօթ լուսապատկերին հետ՝ միոյ միոյ կազմական տարիւրքն

կը հասկընամք: Ջրածինն՝ առաջին ծանօթն է. նատրոն, մագնետիոն, երկաթ, եւ այլն, հաւասարապէս կ'երեւին:

Սակայն շողջողենեաց լուսապատկերն իր աստիճանաւոր գծերուն կարգը կը փոփոխէ շարունակ. թաւալական շարժման արդիւնքն: Այդ շարժման արագութիւնն անգամ մը չափելէ վերջ՝ լուսադիտակն նոյն լուսապատկերին հաւասարաքայլ հոլովունն կը զանազանէ երկրորդ շարժումէն՝ որ է անհուն միջոցին մէջ եւ կամ առաջ խաղալն բաղադրամար երկրագնտիս:


Կէս դարէ աւելի է այս քննութեանց սկիզբն. Պ. Պ. Fizeau, Huggins, Miller, Vogel, Christie, Janssen եւ մանաւանդ P. Secchi գրազեցան եւ դեռ եւս կը տքնին այդու:

Doppler Fizeauի դրութիւնն առ հասարակ աստեղաբաշխից ընդունելի եղած է: Vogel 1891ին նոր քննութիւններ կատարեց. Young ամերիկացի աստղաբաշխն նորանոր գիւտեր ըրաւ. Cornu նոյն տարին հաւաստեց երկրագնտիս ընթացած ուղղութիւնն. Deslandres բարիդի Դիտարանէն շարունակ նոր ծանօթութիւններ կուտայ. Իսկ երկրագունն անդադար կը դիմէ գէպ յանհունն, վիթխարի քայլերով կը սահի անծանօթին խոր անդնդին մէջ, գծուած շաւղին վրայէն, առանց երբէք կասելու, առանց բնաւ չեղելու, կ'երթայ, կը թռչի: Աստղաբաշխութիւնն ջանադիր է, եւ մաղթենք որ յաջողի գտնել սորս ուղղութիւնն եւ երագութեան չափն:

ՊՈՒԿՈՑԻ ԵՐԻՑՈՒ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՄՐԲՈՒՀԻ ՄՈՆԻԳՐԱՅԻ



ՅԱՐԳՄԱՆԵՑ

ՅՈՎՀԱՆՆԷՍ Վ. ԱՐԻԿԵԱՆ

(Շարունակութիւն) (*)

Ուստի Օգոստինոս կը կարօտի արտաքոյ կարգի եւ զօրաւորագոյն օգնութեան մը. եւ որովհետեւ Աստուծոյ ձայնը, իւր հօրը բարի օրինակը, ընտանեկան յարկին խաղաղութիւնը, իւր մօրը առաքինութեանց եւ սրբութեան անուշահոտ բուրմունքները չեն զօրեր, հարկ է թնդացնել անղուսպ երկտասարդին տկանջէն վար այն ձայնը՝ որն որ կարող է միայն շարժել զանիկայ: Եւ առ այս պէտք է որ Մոնիգա իւր որդւոյն զըսնուած վիճակին վրայ լուսաւորուի, վասն զի Օգոստինոս զանիկայ ապահովոցուցած է իրեն վրայօք, եւ ինչպէս ամէն մայրերու ալ ընական է, Մոնիգա միշտ անմեղ եւ անթերի տղայ մը կը կարծէ զանիկայ եւ անհոգ կ'ըլլայ: Բայց վերջապէս այն լոյսը Պատրիկոսէ կ'ընդունի: Կան այնպիսի բաներ զորս հօր մը աչքը երբեմն աւելի չուտ եւ աւելի աղէկ կը տեսնայ քան թէ մօր մը աչքը. միայն թէ տակաւին ինքն ալ նորադարձ եւ զեռ թեթեւաբարոյ ըլլալով, իւր որդւոյն ուսմանց մէջ յառաջադիմութեանը վրայ միայն պանծալով, բանի տեղ չգնէր անմեղութիւնը կորսնցունելուն վեասը: Կուգայ օր մը խնտում երեսով մը լուր կուտայ իւր սուրբ ամուսնոյն թէ Օգոստինոս այսուհետեւ կտատարեալ հասակի մարդկանց կարգը անցած է. պեր ի վերոյ ուրախութիւն մը ցոյց կուտայ՝ ինքզինքը արդէն մեծ հալը եղած տեսնելով: Բայց Մոնիգա իւր ամուսնոյն բեր-

(*) Տե՛ս Պարիս Ե. Տարի Բէ՛ս 21:

նէն առաջին խօսքը հազիւ թէ կը լսէ, անբացատրելի տխրու-
թեան մէջ կ'ընկղմի: Մինչեւ այն ատեն բոլոր իւր հանգիստը
եւ ուրախութիւնը Օգոստինոսին անմեղութեանը վրայ կը կա-
յանար: Կատարեալ մարդ ըլլալուն մտածմունքը, կրից արթըն-
ցած ըլլալուն վտանգը, զինքը անհնարին տրտմութեանց եւ այլ-
այլութեանց մէջ կը ձգեն: «Հայրս, կ'ըսէ սուրբ Օգոստինոս,
դեռ երախայ էր, եւ ան ալ քիչ ատենէ ի վեր», ուստի զար-
մանալու բան չէ թէ որ իւր զաղափարներն ալ աւելի վերը
չեն նկատեր. բայց մայրը Աստուածպաշտութեան մէջ արդէն
յառաջացած է. «Իւր սրտին մէջ, ո՞վ Աստուած իմ, կանգնած
էիր քեզի տաճար, եւ հոն քու բնակութիւնդ հաստատած էիր,
եւ անոր համար խորին այլայլութիւն եւ քրիստոնէալայել վախ
մը զգաց գուշակելով այն ամէն վտանգները որ զիս պիտի պա-
շարէին»: Ո՛հ այո՛, ինչ աստուածալայել վախ է սրբուհի Մոնի-
գայինը. ինչ վսեմ եւ գերբնական այլայլութիւն. կը մոռնայ իւր
որդւոյն եղական ձիրքերը, զարմանալի յառաջադիմութիւնը, ա-
նոր անմեղութեան կորուստը սոսկ մտածելու համար. փա՛նք
Ամենակալին Աստուծոյ, ինչու որ նոյնպիսի վախեր սակաւին
մեր այս տխուր օրերը բոլորովին աշխարհքէս անյայտ եղած
չեն, եւ հիմա ալ անթիւ քրիստոնեայ մայրերու սիրտը կը լեյը-
նեն:

Կը փութայ կուգայ իւր Օգոստինոսը կը գտնայ. եւ հոն՝
կամ իրեն բերնէն ընդունելով խոստովանութիւնը, եւ կամ դու-
շակելով անոր հոգւոյն վիճակը այնպիսի սրատեսութեամբ մը
որ մայրերու սեփական է, գորովայից եւ արտասոււխաւան խօս-
քերով աչքին առջեւը կը դնէ անոր հոգւոյն տխուր վիճակը:

Ստէպ անգամ առանձին տեղ մը կը տանի զանիկայ, եւ հե-
աը ժուռ գալով, կը խօսի իրեն մերթ Աստուծոյ եւ իրեն սղա-
յութեան հաւատքին վրայ, մերթ մաքուր սրտերուն վայրդ
խաղաղութեան եւ պատուաւորութեան վրայ, մերթ չարութեան
տեղեղութիւնն աչքին առջեւ գնելով կը յորդորէ զինքը. բայց
որչափ ալ ազդողագոյն եւ սրտաչարժ են Մոնիգայի խրատները,
ինչպէս որ նոյնպիսի պարագայից մէջ ամէն ճշմարիտ հաւատաց-
եալ մայրերու սրտէն բղխածները, Օգոստինոսի վրայ ամենեւին
օղուա մը չեն ըներ. կը սահին անոր սրտին վրայէն, եւ զանի-
կայ չեն թափանցիր ամենեւին: Եւ իւր մօրը հետ հակաճառել
չուզելով, կարելի եղածին չափ մօրմէն հեռու կենալու կը ջա-

նայ. Մոնիգայի տխուր և թափանցող նայուածքը զինքը կը սկսի նեղել:

Օրերով որսի կ'երթայ, առանձին և թափառական չըջկով բնականապէս հաղարումէ կ'սորհուրդներ կը յուզուին իւր տասնըվեց տարեկան հոգւոյն մէջ. հետզհետէ ամենալսեմ զգացմունքներէն, հրճուալից ցնորումներէն, աշխարհային ամենավատ խորհրդոց մէջ կ'իյնայ՝ դարձեալ կ'ելլայ, ընկզմելու վրայ եղող նաւու մը պէս, որն որ ալ չկարենալով ուղեւորիլ, հովերու և ալիքներու խաղալիկ եղած, կը տատանի անդնդոց վրայ: Երբ որսի չերթար, բոլոր օրը իւր բարեկամներուն հետ կ'անցնէ անպատէհ խօսակցութիւններով և խաղերով: Պողոթիներէ աւելի սոգեղ ինչ բան կայ. որուն կը ներուի. և ոչ իսկ ողորմելի աղքատին, որն որ վերջին ծայր չքաւորութեան մէջ կը գտնուի: Բայց ևս, կ'ըսէ սուրբ Օգոստինոս, ուզեցի գողնալ և գողցայ առանց հարկաւորութեան, անիրաւութիւնը սիրելու համար միայն, այդիներու մօտ տանձի ծառ մը կար, վրան լեցուն պրտուղ. կէս պիշերանց, վրան զի մինչև այն ժամը խաղերնիս շարունակիւր էինք, ըստ մեր չար սովորութեան, քանի մը անօրէն տղայք գացինք թօթուեցինք, և մերկացուցինք ծառը իր տանձերէն, ոչ թէ ուտելու գիտմամբ, ոչ, հապա քանի մը հաս ուտելէն ետքը, բերինք ամբողջն ալ խաղերու առջին նետեցինք. նպատակնիս մի միայն անիրաւութենէ անորովնիս էր: Այս դէպքս ևս ոչ իսկ արժանի կը սեպէինք յիշելու թէ որ Օգոստինոսի կողմանէ առիթ մը եղած չըլլար մարդկային ապականութեան վրայ ամենալսեմ փրկաստիպական տեսութեանց. կը ցուցնէ թէ չարը կրնայ սիրուիլ իբրև չար. և բարոյական խորիմաստ խորհրդածութեամբ մը կը ճառէ անկարգ մտերմութեանց վտանգներուն վրայ. և շատ գէշութիւններ կը դործուին կ'ըսէ, բարեկամաց ձեռօք, զոր ինքնիր գլուխ մարդ չկըրնար կատարել: Անկիրթ տղայոց հետ այսպիսի խորամանկութիւններէն ի դատ ուրիշ շատ աւելի յանցաւոր խաղերու և խօսակցութեանց դժբաղբաբար կ'ըզբաղի: Անօրէն ընկերներս, կ'ըսէ, ամէնուն առջև պարծնուալով կը պատմէին իրենց անառակութիւնները, և որչափ որ աւելի անվայել և աղտեղի էին յանցանքնին, այնչափ աւելի փառք կը համարէին. ուստի ևս ևս ամչնալով անոնց չափ ապականուած չըլլալու համար, չար ցանկութեանց մէջ կը զահավիժէի, ոչ թէ միայն վրան զի անոնց մէջ հաճոյքս կը գտնայի, այլ որպէս զի ընկերացս առջին

արժանի ըլլալի զովասանաց: Մեղքէն աւելի ամօթալից ինչ
բան կայ, այսու ամենայնիւ արտաքոյ կարգի անկարգութեամբ
մը, յամօթոյ պրծելու համար, որչափ կարելի էր մեղաւոր երեւ-
նալու կ'աշխատէի: Երբոր չէի կրնար չարագունից հաւասար
մրցիլ, այն ատեն կը սկսէի պարծիլ այնպիսի մեղքերու վրայ՝
ըրեւ եմ ըսելով, զոր ամենեւին ըրած չէի, որովհետեւ որչափ
աւելի անմեղ ցուցունէի ինքզինքս, այնչափ աւելի կը խայտա-
ռակուէի, եւ որչափ մտքուր՝ այնչափ աւելի վատ կը կոչուէի:
Ահա ասոնք էին ընկերնիս, որոնց հետ Բաբելոնի հրապարակ-
ներուն մէջ վեր վար ժուռ կուղայի եւ թաթխուէի մեղաց տըզ-
մին մէջ:»

Գլուխն է երեւակայել սրբունի Մոնիգայի ցաւոյ սաստ-
կութիւնը. բաւական չսեպէր նուիրելն Աստուծոյ իւր սրտին
անձկութիւնները ջերմեռանդ ազօթիցը մէջ, կը հնչեցնէ՝ նաեւ
անդադար իւր որդւոյն ականջէն վար եռանդուն ազգարարու-
թիւնները եւ ազգեցիկ եւ կորովամիտ յորդորները, ինչպէս կը
խոստովանի նոյն ինքն սուրբ Օգոստինոս: Օր մը մանաւանդ
զանիկայ առանձին անդ մը կը տանի եւ հոն «դեռ միտքս է, կ'ըսէ
Օգոստինոս, շատ աղաչելով, շատ պաղատելով յորդորեց զիս որ
ողջխոն՝ ըլլամ, եւ թէ որ բաւական արիութիւն չէի զգար այն
գեղեցիկ առաքինութիւնը սրտիս մէջ պահելու, կը խնդրէր որ
դոնէ յարգեմ դայն այլոց հոգւոյն մէջ, եւ անվայել վարմուն-
քովս չխոտովեմ ընտանեաց խաղաղութիւնը, պատիւը եւ միւռ-
թիւնը:»

Բայց ավստ՛ս արագութեամբ կիրքերը մարդուն հոգւոյն
մէջ կ'ածին, եւ քիչ ատենուան մէջ կը նուաճեն զանիկայ: Այն
սիրուն, մեծահոգի եւ ազնուամիտ պատանին, որն որ այնպիսի
հաղուագիւտ մայր մը ունի, որ զինքը ճշմարիտ եւ փափուկ
սիրով մը կը խնամէ, հազիւ թէ կրից ձայնը կը լսէ իւր սրտին
մէջ, ա՛յ ականջ չկախէր իւր մօրը յորդորներուն, եւ՝ լեզուս
առաջ չերթար ըսելու մանաւանդ թէ կը սկսի արհամար-
հել զանոնք: «Աստուածապաշտ մօրս խրատները, կ'ըսէ, կանացի
չատախօսութիւն կը համարէի, եւ անոնց ականջ կախելը ինձի
պէս պատանեոյ մը ամօթ կը սեպէի: Ահա ասանկով կ'արհա-
մարհէի զանիկայ, իմ մայրս, կամ լաւ եւս ըսելու համար, ըզ-
քեզ, ս'վ Աստուած իմ, որ անոր բերնովը դուն կը խօսէիր ին-
ծի:» Վերջապէս նոյն օրը Մոնիգայի աչացը վրայէն բոլորովին
կը փարատի այն մշուշը, որն որ կ'արգելէր սեսնալու Օգոստի-

նոսին վիճակը. ալ կը տեսնայ եւ կը հասկընայ, եւ նոյն վայր-
կեանին կ'զգայ թէ որն է մօր մը առաջին եւ ամենասաստիկ
կսկիծը այս աշխարհքիս մէջ: Ի՞նչ դառն արցունքներ չլծափէր.
ինչ հրաբուռն եւ զօրաւոր յորդորներ չտար իւր յանցաւոր որդ-
ւոյն. ի՞նչ հոգեբուղիս հառաչանքներ չարձըկէր առ Աստուած
իւր Օգոստինոսին փրկութեանը եւ պաշտպանութեանը համար
զորն որ ինքը ալ ինչ կերպով պաշտպանելն չզիտէր:

Բայց այսու ամենայնիւ քսանը հինգ տարի վերջը Օգոս-
տինոս սոյնօրինակ դժուարին պարագաներու մէջ, իւր մօրը
վարմունքը քննելով, անոր յորդորները, աղօթքները, արցունք-
ներն եւ ժրջանութիւնը կշռելէն ետքը, կը գտնայ որ Մոնի-
ղա ամէն ձեռքէն եկածը ի գործ չէր զրած իւր որդւոյն խղճ-
մտանքը մեղքէն ազատ պահելու համար: Պէտք էր ընդհատել
բոլորովին իսկ դազրեցնել իւր որդւոյն ուսմունքները, զո՞նել
անոր ապագայն, քան թէ թոյլ տալ որ անանկ ճամբայ մը բռնէ
յորում անկարելի էր պահել հոգւոյ անմեղութիւնը:

(Շարունակելի)

ԱՌ ԶԵՌՆ

Բ Ա Ռ Ա Գ Ի Ր Ք

ՂԱՏԻՆԵՐԷՆ—ՀԱՅԵՐԷՆ

Ի ՊԷՏՐ ԴՊՐՈՑԱՅ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵԱՅ

Տ ՅՈՎՀԱՆՆԷՍ Վ . ՄԻՍՔՃԵԱՆ

ՈՒՍՈՒՑԻՉ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ ՅՈՒՐԲԱՆԵԱՆ ԴՊՐՈՑԻ

ՆԻ Ի ՀՌՈՎՄԷԱԿԱՆ ԿՂԵՐԱՆՈՑԻ

Ի ՀՌՈՎՄ

Ի ԲԱԶՄԱԼԵԶՈՒԵԱՆ ՏՊԱՐԱՆԻ

Ս . ԺՈՂՈՎՈՅ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱԻԱՏՈՅ

1893 — ՌԵՆԲ

ՊՍԿԵՐ տասն եւ հինգ օրը մի անգամ կը հրատարակուի

Բաժանորդագրութեան տարեկան գինն է
Կ. Պօլսոյ համար 40 դանեկան
Գաւառաց եւ օտար երկիրներու համար
բոլորտարի ծախսն ի միասին հաշուելով 50 « «

Իշխանացիք թիւ 2 դանեկան

ՊՍԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա, Նեշիլ փողոց
Թիւ 1, ուր պետք է դիմել բաժանորդագրութեան եւ բերբին
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1